


Ա Ր Ա Ջ Ի Ր

Ա Մ Ա Ա Գ Ի Ր

Ե Օ Գ Ե Յ Ի Ւ . Բ Ե Լ Ե Մ Ի Ր Ե Կ Ե Վ . Գ Ր Ե Վ Ի Ր Ե Վ
Ե Ւ Ք Ե Վ Ե Վ Ե Կ Ե Վ


Մ Ե Տ Ա Ս Ա Ն Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ի
Շ Ր Զ Ա Ն Ե Մ Ի Ա Մ Ե Ա Ց



Յ Ե Ր Ո Ւ Ծ Ե Լ Ի Մ

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Ե Ա Ն Ց

1876



Ա Ի Ռ Ո Ւ

ՄԵՏԱՍԱԿՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ՔՐԻ 11.

ԱՄՍԱԳԻՐ

ՆՈՅԵՄԲԵՐ 30
1876.

ԱԶԴԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԳՐԱԳԻՏԱԿԱՆ

ԹԱՐՈՅԱՆ ԿԱՆ

Նաեւ արջք օրհասականք ընդ վախ-
ճանել չնշո՞ն հզօրագոյնք կռուին յորոց
և իմաստունքն տեղի տուեալ փախչն
՚ի նոցանէ :

Ա ԵՐ աղուաքան Ս. Եղիշէ պատ-
մագիրն , որ իւր ամբողջ երկասիրու-
թիւնը զգացյուն սրախիւ և իմաստուն
լիզուաւ գրած է , շատ գեղեցիկ այ-
լաբանութեամբ կը նկարագրէ անի-
րաւ և չորաբարոյ մարդկանց բուռն
կատաղութիւնը և ծայրահեղ զայրու-
թը այն միջոցին , երբ կը տեսնեն իրենց
չարութեանց , անիրաւութեանց եւ
բռնական գործոց իրենց վախճանին
հասնիլը :

Իմաստուն և սուրբ վարդապետի
յայտնած սոյն փորձառական նկարա-
գիրը մի այնպիսի ապացուցեալ և ակ-
ներեւ ճշմարտութիւն է , որոյ ստու-
գութիւնը և գործնական օրինակները
ամեն օր կը տեսնեմք մեր շուրջը եթէ
հետաքննին լինիմք աշխարհի ընդար-
ձակութեան մէջ տեղի ունեցած ամե-
նօրեայ իրողութեանց եւ մարդկային
ազգի գործառնութեանցն ու արար-
մանցը :

Արդէն յայտնի եւ ապացուցեալ ձշմարտութիւն է որ մոլութեանց ամեն տեսակներն եւս այնպիսի անդիմադրելի հրապոյր և այնպիսի մեծ զօրութիւն ունին, որոց որ և է տեսակն ես լինի երբ միանդամ որ և է մեկուն վրայ տիրապետելու լինին. այնուհետեւ շատ մեծ գժուարութեամբ կը թողուն իրենց ճիրաններէն իրենց միամիտ որսերն. շատ և շատ բաղդաւոր է այն մարդն, որ շատ կամ քիչ վնասով կը յաջողի ծողոպրիլ անոնց մահացու ճիրաններէն. իսկ այն որ յիմարաբար նոցա մատակարարած առժամանակեայ քաղցրութենէն հրապուրեալ բոլորովին անձնատուր կը լինի և կամաւոր գերի կը դառնայ անոնց, ալ այնուհետեւ անկարելի բան է բաժանել զնա կամ զրկել իւր ամենասիրելի կենակցէն. և վայ անոնց որք յանդգնին որ և է պարագայի մէջ պարասաւագիր հանդիսանալ այն պաշտելի չոստուածոց և կամուղղութեան հրաւէր կարդալ այն ողորմելի և մոլորամիտ թշուառին. քանզի այն ատեն անկից աւելի թշնամի կամ հակառակորդ մը ըլ կրնար նկատուիլ այն արդահատութեան արժանի չարատանչի աչքին. և եթէ համարձակիս մի քիչ եւս յառաջ երթարով բռնի անջատել զնա իւր սիրելի մոլութենէն, ահա այն ատեն անվրէալ կը դանուիս այն սոսկալի վտանդին մէջ. ինչպէս մարդ մը որ կատազի արջու մը հետ մարտնչելով կը վիրաւորէ կարելէր. իսկ արջն օրհասական և եւս կատաղելով իւր ցաւոց խայթերէն յուսահատական ճիգով մը կարծես կրկնապատկելով իւր զօրութւիլ աւելի կատաղութիւն կը սկըսի մարտնչել իւր վերջն շունք գեռ ըլ փչած: Ճիշդ այսպէս է նսեւ այն ողորմելին և գրեթէ անբանացեալ մարդն, որ երկար ժամանակ

մոլութեան մը կամ տպօրինաւորութեան մէջ մնալով իրեն ունակութիւն և կամ լու եւս է ասել երկրորդ բընութիւն կ'ընէ զայն, այլ այնուհետեւ նորա ուղղութիւնը անհնար կը լինի ոչ խօսք կը լու և ոչ հարաւած կ'զբայ. իրեն համար ամեն խրատ թշնամնիք կը թույն և ամեն յորդորական խօսք՝ ծանր նախատիմք, քանզի նա աւելի լու ընտրած է իւր սիրած մոլութեամբ գերեզման ինսել, քան թէ իւր արած ուղղութեամբ օրինաւոր և պատուաւոր կեանք վարել. այս պատճառաւոր որ և է մէկն եթէ համարձակի դիտողութիւն ընել նորա գործոց կամ ընթացից վրայ. անոր սրաին կը դպչի. հետեւաբար և անվրէալ ենթակայ կը լինի անոր կատաղութեան:

Այս ճշմարտութիւնը աւելի լու բացատրելու և դիրահասկանալի ընելու համար, հարկ կը համարիմք մի ամենապարզ և ամեն մարդու իմանալի օրինակով բացատրել:

Ընտանեկան կեանք մի շրջանակ է աշխարհի վրայ. ծնող ապրով և մեռնող ամեն մարդ անպատճառ անտի իւր սկիզբ սիրոի առնու, անդ քիչ կամ շատ պիտի հրահանգուի և վերջապէս անտի պիտի մասնէ աշխարհի ընկերականութեան մէջ. այս պատճառաւոր ամեն ոք գիտէ ընտանեկան կենաց որպիսութիւնը, կառավարութեան եղանակը, երջանիկ կամ ապերջանիկ մնելու պատճառներն, երեւակայենք մի բաւական մեծկակ ընտանիք, որք կը բաղկանան նոյն ընտանեաց սկըզբնապատճառներէն, նոցա զաւակներէն թուներէն և պարագայներէն. նոյն ընտանեաց երիցագոյններն եթէ իմաստուն, խսհեմ, տնտեսագէտ, արդարասէր և օրինասրահ լինին, կը տեսնես որ նոյն տան մէջ հնազանդութիւն, հա-

ւատարմութիւն , սէր եւ միտթիւն թագաւորելով՝ ամեն ոք ժրութեամբ իւր պաշտօնը կը կատարէ , ամեն դործ օրինաւորութեամբ և կանսնաւորութեամբ կը կատարուին . տունն երթաւլով կը մեծանայ , կը հարստանայ և կը չենայ . ուր իւրաքանչիւր ոք իւր պարտքը երբ կատարէ ապահովութիւն ունի երջանիկ և հանդիստ ապրելու , ուստի և ամեն մարդ ամենայն հաւատարմութեամբ կ'աշխատի պարտակատար հանդիսանալ և իրեն ինկած ծառացութիւնը կատարելով նոյն տունը միշտ չեն և պայծառ պահել . այս մի այնպիսի իրողութիւն է զոր ամեն ոք գիտէ , մանաւանդ անոնք , որ կարգապահ ընտանեաց և օրինամէր գերգաստանի մէջ ապրելու բարեբազութիւնը ունին կամ ունեցած են :

Իսկ ասոր ընդհակառակն եթէ նոյն ընտանեաց երից գոյններն հանձարէ , իմաստութենէ և արդարութեան բազգացումներէ զուրկ գտնուելով այլ և մոլութեանց տէր լինին , որով փոխանակ արդար սնատեասութեամբ և իմաստուն կառավարութեամբ իրենց տան հոգը հոգալու , իրենց հաճոյից և մոլութեանց ետեւէն լինին և իրենց ընտանեաց անդամոց մէջ խարութիւն եւ անհաւասարութիւն դնելով մին զրկեն և միւալ պարարտոցնեն , միոյն արդար աշխատութեան արդիւնքը իրմէն յափշտակելով՝ անիրաւ անաշխատին վայելիցը զոհեն , կամ իրենց լութեամբ կամ անհոգութեամբ թոյլ տան իրենց սիրելի հզօրագոյնին , որ կուրիէ և հարստահարէ իւր տկար եղբայրը և զնա իրեւ սորուկ գործածէ , այն ատեն նոյն տան մէջ խաղաղութիւնը եւ անհամաձայնութիւնը յառաջ գալով՝ հետզհետէ սիրտի կողապուտիւնը իրենց սիրելի հզօրագոյնին , որ կուրիէ և հարստահարէ իւր տկար եղբայրը և զնա իրեւ սորուկ գործածէ , այն ատեն նոյն տան մէջ խաղաղութիւնը եւ անհամաձայնութիւնը նկարագրելով եւ այս պատճառաւ ամբողջ տան վեասութիւնը ցցց տալով՝ ասոր համար իւ

տի անշքանայ և դէպ ՚ի կործանութն պիտի գիմէ և այսպիսի տան նախանձութիւններ ու գրացիք եւս սոյն տկարութենէն օգուտ քաղելով պիտի աշխատին տիրապետելորա աւերակաց վրայ և իրենց սեփականելու նոյն տան անմիտ և ողորմելի տէրը բռնաբար գուրս արտաքսելով իրեւ անզօր և ապիկար նոյն կոչման :

Որդ այսպիսի բարեբազդ և շքեղ տուն մը երբ իւր երիցագունի անիմաստ կառավարութեամբ այն աստիճանի անշքեղութեան եւ աւերման մէջ կը գլորի , բնականաբար զգայուն սիրտ ունեցող օտարին անդամ արգահատութեան արժանի կը լինի . ապա քանի առաւել նոյն ընտանեաց անդամ և զուրակ գտնուող ուշից և գիտող անձին . և որովհետեւ ամեն կարգի և աստիճանի մէջ եւս կը գըտնուին միշտ աւելի զիտող , խոհեմ , և հեռատես անձննք , բնական է որ նոյն ընտանեաց անդամոց ստորին համարուած կարգին մէջ եւս այնպիսի անձննք գտնուին , որը նոյն իսկ տան երիցագոյն և առաջն համարուած անդամէն եւս աւելի սիրտ և հանձար ունենան . և ահա այնպիսիք սրտացաւ հոգւալ գիտելով իրենց երիցագունի անիմաստ կառավարութիւնը և անիմարգընթայքը , որոց երեսէն ամբողջ տան կրտս վնասը և կործանման ենթակաց լինելը կը գորովին և կը մորմօքին յոյժ . բայց որովհետեւ միշտ արհամարհէլի և ատելի նկատուած են յաշ իրենց տան նախագահին և ուրիշ միջոց մը ըսւնին իրենց զիտողութիւնը յայտնելու , բայց եթէ խնդրանօք աղաջազքը և սպաղատանօք , իրենց կրած զըրկանքները , անիրաւութիւնները և թըշուառութիւնները նկարագրելով եւ այս պատճառաւ ամբողջ տան վեասութիւնը ցցց տալով՝ ասոր համար իւ

բենց ձայնը լսել տալու և իրենց տունը կործանումէ ազատ պահելու միշտ անկարող կը գտնուին . քանզի իւր տան գահերէցն իւր բազմադարեան վնասակար սովորութեանց մէջ տոգորուած և հինցած լինելով՝ ամենեւին չը կամիր մազի չափ չեղիլ անոնցմէ կամ զրկուիլ այն ապօրինի բերկութիւններէն և վայելքներէն ճիշդ նման այն ծայրահեղ գինեմոլին, որ իւր ամենէն ունեցածը և ամենէն աւելի սիրելի առարկայները այն սպառիչ ախտին զոհ տողով՝ թշուառութեան յետին աստիճանին վրայ իւր կթուաեալ ոտքը դրած կ'աշխատի տակաւին և մեծ ճիշդ կը թափէ որպէս զի երկու լումայ ձեռք ձգէ որ և է միջոցաւ և նուիրէ բագոսի չաստուածոյն , փոխարէն երջանկութիւն և բերկութիւն վայելելու , մի այնպիսի երջանկութիւն որց ետեւէն եկած դառնութիւնը առաւել չար եւ դառն է բան զառաջն քաղըրութիւնն ու բերկութիւնը , զոր չգեռ եւս չքգգար այն յիմարացեալ և ողօրմելի մարդն :

Եթէ ունիս քաջութիւն , համարձակէ լսել այսպիսի մարդու մը թէ գինեմոլութիւնը վնասակար ախտ է . ահա զքեղ կործանեց . ընտանիքդ և զաւակներդ թշուառացոց . տունդ քանդեց և քու կեանքդ ալ վերջացընելու վրայ է . այս խօսքերը լսելուն պէս՝ իւր ոգելից ըմպելիներէն այլանդակած առկայծեալ աչքերը խոժոս և զարհուրելի վրադ սեւեռելով՝ ըսպառնալից կատաղութեամբ կը պօռայ երեսիդ , թէ դու պատժապարտ ես և մահու արժանի . որովհետեւ կը յանդգնիս իմ պաշտելի կուռքս նախատել եւ գործոյս միջամտել եւ թէ դու ո՞լ ես որ կը համարձակիս իմ ընթացից վրայ դիտողութիւն ընելու : Քու եթէ գործ չունիս աշխատէ հաս-

կացնել անոր թէ իւր մոլութեան վը նասակար հետեւանքը ոչ միայն իր այլ և շուրջը գտնուաղ անձանց վրայ եւս կը ծանրանայ և կը թշուառացնէ . դու աշխատէ պատմական իրազութիւններով և անմխանելի փաստերով հասկացնել անոր՝ թէ այն մզութիւնը որշափ մարդիկներ կործանած , որշափ տներ քանդած և քանի ընտանիքներ , ընկերութիւններ և ազգեր իսպառատուու ջնջած է , և թէ դու եւս անոր հետ հաւասար պարագ ունենալով տան պահպանութէ և զարգացման , յառ աջադիմութեան և երջանկութէր , հետեւաբար և հաւասար իրաւունք ունիս անոր վուանգ սպառնացող որ և է վուանգի դէմ մաքառելու և իւրաքանչեւր անդամոց վնասակար ընթացից վրայ դիտողութիւն ընելու . սակայն ՚ի զուր . նա խօսք հասկանալ չուզեր . նա պարտք ճանաչել չը կամիր , նա իրաւունք յարգել չը գիտեր . նորահաճոյքն է իւր սովորութեանց հետեւիլ թէեւ վնասակար լինին , նորահաճոյքն է իւր որդւոց թշուառութեամբ պարարիլ , և նորա անընաբարեկ իրաւունքն է բռնական միջոցաւ իւր ուղածն ընել , և քու պարտքդ է ըստ ամենայնի և անսահման հնազանդիլ . քանզի նա հայր է , դու որդի . նա իշխող է . դու հպատակ , նա տէր է , դու սպառեկ , ուսափի դու պարտաւոր ես ամեն բանէ և ամեն իրաւունքէ հրաժարելու . քանի որ նա կայ եւ զքեղ կառավարելու ստհմանաւած է . արդէն դու ՚ի ձակատագրէն ենթարկեալ ես անոր Ծոյն այն օրէն , երբ նորազաւակը լինելու դատապարտուած ես , ուստի քանի որ նա կենդանի է և դու անոր հովանաւորութեան տակ կ'ապրիս , աշխարհի վրայ սեփական բան մը չունիս . քու ինչքդ , քու ստացուածքդ , քու պատիւդ , քու ընտանիքդ և

զաւակներդ և նոյն իսկ քու կեանքդ նորա հաճայից առարկայներն են . եւ նոյն իսկ քու կենդանութեան մէջ մը նոլդ անդամ արդէն մի մեծ չնորհ է քեզ համար . ուստի դու պարտաւոր ես միշտ քու գլուխտ հարուածող ձեռքը համբուրելու . քու արիւնդ ծծող տղուկը փայփայշելու և զքեզ գիշատող գազանաց գէմ չնորհակա լութիւն հրատարակելու . քանզի այն է քու հօրդ կամքը . անմնք նորա կամակատարներն են , քեզմով պիտի կը տանան որ իրեն ծառայեն . եւ եթէ անոնց ծուռ նայիս կամ արտունի փաքրիկ ձիգ մը արձակես, գործդ լմոցած է, բայ որում անհնազանդութիւն կ'ըլ լայ ըրածդ . հետեւաբար և արժանի կը լինիս բանտի , գանի , աքսորի , ամեն տեսակ զրկանաց և անպատուածեան :

Այսպէս ահա մոլութեանց , ազօրինաւորութեանց և անկարգութեանց գերի եղող մարդն արդարութիւն , օրէնք և իրաւունք առ ուն հարկանելով կը յամառի ըստ ամենայնի հաւատարիմ մնալ իւր սիրելի չաստուածոց , և երբ իւր չարեաց չափը լցցուելով արդարութեան հզօր ձեռաց իւր վրայ պնդապէս ծանրանալը եւ զինքը ձնչելը զբայ , և իմանալով որ իւր անիրաւութեանց վախճանն եկեալ հասեալ է այնուհետեւ , ահա այն ատեն յուահատ կատաղութեամբ ձիշդ օրհասական արջու պէս հզօրագոյն կը սկսի կռուիլ եւ իւր առջեւ ելած ամենայն ինչ խորտակել , որպէս զի այնուհետեւ վրէմ մը լուծած լինի . ուակայն որովհետեւ ընդհանուր օրէնք է որ միշտ ուղղութիւնն ու արդարութիւնն յաղթող պիտի հանդիսանան թիւրութեան և անիրաւութեան վրայ , հետեւաբար իմաստուն եղողն պէտք է իմաստութեամբ տեղի տայ

այն բորբոքեալ կատաղութեան առջե , անշուշտ լինելով որ նորա բորբոքութիւր մօտալուտ անկման նշանն է . Աստուած որ տէր է որբոց և պաշտպան զսկերց , պիտի հասցնէ իւր արդար վլէմինդրութիւնը և գայթի անօրէնն և պիտի իյնայ գլխիկոր , որոյ անկումը շատ մեծ պիտի լինի :

Գ . Ա . Շահներան :



ՄԻ ՀԱՄԱՍՏՈՑ

ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆ

ՄԵՐ ՆԵՐԿԱՅ ԴԻՄՈՂՈՒԹԵԱՆ առիթ տուաւ ՄԵՐ Հայապանի պատուական լրագրին 39 համար թերթին մէջ հրատարակուած մի նամակ , որուած Վաղարշապատէն , որոյ մէջ

(1) Այս դիմողութիւնը Միաբանութենէն մի քանի պատուարժան հայրեր և եղայլներ տուած էն Սիօնի մէջ հրատարակելու համար ։ Իրբեւ մի արանական Եղայրութեան անդամ մէք եւս ըստ ամենայնի համամիտ եմ Ազգ . հոգեւոր հշխանութեան մասն յայսնած զտղափառներան , և կարող եմք ըսել , որ համայն Միաբանական լրաթիւնն եւս համամիտ է . վասն զի Ա . Աթոռէս մէկնողերուն առթիւ . որբ Ազգին մէջ առանց հարցուելու կընդունուին մեծ պատուվ եւ ոմանք իսկ նպիկուպտութեան արժանի դատուած էն , հարցուեմներ եղած են միաբանական հնդհա . Ժողով մէջ են Ամեն . Ա . Նախագահը յուսագրական պատասխաններով գոհացուցեր է . ըսած է թէ , և Պէտք եղած տեղը գրուած է . հարկաւ տնօրէ . նութիւն մի կըլայ ո . բայց մինչեւ ցարդ ոսրա գործնական արդիւնքն ըստ տեսանք : Աթէ այս տարտամ ընթացքը շարունակուի , ցաւալի հետեւանքներ կարող է ունենալ թէ Ա . Աթոռոյս եւ թէ ընդհանուր Ազգին համար . վասն զի մացաղներն տեսնելով , որ գուրսի կեանքը աւելի զիւրին է , բնականարար իբէնք եւս պիտի հրաժարին . որոյ հետեւութիւնը ամեն խորհող ոք կարող է ինքնին խմաստափերէ :

Ե . Խ .

Սուրբ Աստուածածնի նախատօնակ կատարելու ժամանակ տեղի ունեցած « Ըմբամարտութիւն » մը պատմելէ յետոյ , որ պատահածէ Ս . Աթոռոյ երբեմն միաբան և արտաքսուած Կիւրեղ վարդապետի և Տիրացու Մելքիս տեղէկի մէջ . կը յաւելու Պ . Նամակագիրը իւր կողմէն հեգնական ձեւով մի . « Տեսէք , ինչ կը նշանակէ Երուսաղէմի միաբան լինելն , հանաք մասնարութիւն է . նոքա կռուի վերաբերեալ ամեն տեսակ հնարքն , ձեւերն լաւ գիտեն ո . և մի քանի տող վարը կ'ըսէ . « Բայց մեք առաւել ցաւ ՚ի սիրու և ՚ի հոգի կը զգամք այս պարագաներիս մէջ , որ մի վարդապետ իւր ըմբոստ և ամբարիշտ բնաւորութեան համար Պատրիարքի և ամբողջ Միաբանական Ուխտի որոշմումք արտաքսուի Երուսաղէմի Ս . Յոկովը եւնց վանքէն , և Եջմիածնութիւնը ընդունելութիւն , պատսպարանք գտնելէն ետքը , մի՛թէ անշուշա ձեմարանի Տեսչի փոխանորդ պէտք է ընտրուէր և մի անդամայն բարոյականութեան վարժապետ : Կարծեմ Երուսաղէմի Միաբանական Ուխտի որոշումը ո՛չ միակողմանի և ոչ թշնամական եղածէր ո :

Ինչպէս կը անուուի , Պ . Նամակագիրը՝ իւր վարի տողերով արդէն ինքն պատասխանած է իւր ըրած նախատանաց . վասն զի մի կողմէն կը նախատէն կռուարար կոչելով Երուսաղէմայ Միաբանութիւնը և միւս կողմէն կը ջառագովէ Կիւրեղ վարդապետի կը ուուարար , ըմբաստ և ամբարիշտ բընաւորութեան համար Միաբանական Ուխտի ըրած արտաքսելու որոշումը : Եթէ իրօք կռուարար է Ս . Աթոռոյ Միաբանութիւնը , ըմբոստութիւն և ամբարշտութիւն չը պիտի համարեր Կիւրեղ վարդապետի կռուարար բընաւորութիւնը . ուստի եւ ոչ պիտի

արտաքսէր : Արդ՝ քանի որ այժմ արտաքսած է , ուրեմն որչափ Պ . Նամակագրի համար եպերելի է , նոյնչափ և աւելի Ս . Աթոռոյ Ս . Պատրիարքին և համայն միաբանական Ուխտին համար եպերելի է կռուարարութիւնը :

Այսու ամենայնիւ չեմք ուրանար և այս , որ երբ կը տեսնեմք և կը ըգդամք թէ օտարները մեր ազգային նըւիրական իրաւանց ձեռք կը մօտեցընեն , կը դիմագրաւեմք որչափ որ մեր ուժը և կարողութիւնը կը հանի . առանց նախայարձակ լինելու և մեր կողմէն կռուի առիթ տալու կը կռուիմք ցմերջն շունջ . կը վիրաւորումք և կը վիրաւորեմք , ՚ի պատահել հարկին կը մեռնիմք անդամ , որպէս զի ազգային իրաւունքները անաղարտ և անիրուստ մնան : Մի՛թէ այս ամօթէ է , մի՛թէ այս մասիարութիւն է : Ի՞նչ պիտի ընէր Պ . Նամակագիրը եթէ Երուսաղէմայ Միաբանութեան տեղը լինէր . երբ Յոյնը , երբ Լատինը կապտել ուղեին ազգային իրաւունքները , արդեք կը ուուարար չը լինելու համար պիտի թողնուր , որ ազգային իրաւունքները լարաբամին լինէին . թէ իրբեւ հաւատարիմ աւանդապահ , իրբեւ ճշմարիստ հայ ընդ միշտ պիտի դմագրաւէր նշանախեց մի անդամ չը կորսնցնելու համար : Չեմք ցաւիր մեք Պ . Նամակագրի ըրած նախատանաց վերաց , վասըն զի լաւ գիտեմք , թէ ամեն անձնուիրաւութեան , ամեն նահատակութեան արժանաւոր վարձն ու պսակը միայն թուք ու մուր է մեր Ազգին մէջ :

Գալով երիկորդ կէտին , որով ցաւ կը յայտնէ Միաբանութեան մը արտաքսածը Եջմիածնայ մէջ ընդունելութիւն , պատսպարանք գտնելէն յետոյ չեմարանի Տեսչին փոխանորդ կարգուելուն վերաց , իրաւացի կը գըտնեմք և միանդամայն ցաւակից եմք ,

նէ անոր համար , որ Վիւրեղ վարդասպեաը Երուապէմայ երբեմն Միաբան էր և իւր ներկայ անարդարանալի արդքարացուցած է Ս. Պատրիարքին և Միաբանական Ռւխամին ըրած որոշումը . այլ ոյն արմատական եղծման համար , որ կը տիրէ մեր ազգագային հոգեւոր Խշանութեան մէջ : Ի վաղուց զգացած էինք մեք այս ցաւալի եղծումը և ՚ի վաղուց մեր սիրոր կարեւէր խոցուած էր , բայց կը լուէինք , որպէս զի ժամանակը խօսի , ինչպէս խօսեցաւ Վիւրեղ վարդապետի մսսին եւ յուսով եմք թէ ովիտի խօսի ուրիշ շատերու համար :

Ցաւած եմք արդարեւ և անշուշոցաւած են մեզ հետ ամեն զգայուն անձեր . երբ կը տեսնեն հոգեւոր Խշանութեան մէջ տիրած ներկայ աղաւաղ դրութիւնը , կամ աւելի ճիշդն ըսեմք անիշխանութիւնը . միոյն անարժան դատածը , ուրիշ մը արժանաւոր կը դատէ . միոյն մերժածը , երկրորդ մի փառօք և պատուով կ'ընդունի , որով օր ըստ օրէ անարժանութիւնը կը քաջալերուի . ապիրատութիւնը կը զօրանայ և կը բազմանայ անարժան եկեղեցականաց թիւը . Թերեւս հոգեւոր իշխանութիւնք մի մեանց հակառակ գործելու համար կ'ընեն այս ամենը . բայց ընդհանուր ազգը կը կրէ այս յոռի վարջութեան վիասակար արդիւնքները . որովհետեւ այդ եկեղեցականները ոչ թէ իրենց անձը կառավարելու և հովուելու համար կոչուած են , այլ ժողովուրդը և գաւառներ հովուելու համար կոչուած են : Երբ վարդապետ մը անընդունակ կը դատուի գաւառի մը տեսչութեան , եւ նոյն իսկ Միաբանութեան մը անձուկ շրջանին . ի՞նչ զարմանալի և գերբնական հրաշքով մի ուրիշ եւ աւելի բազմամարդ գաւառի հոգեւոր հայրածանական արժանա-

ւոր և յարմար կ'ըլսոյ , միթէ տարբեր են տեսչութիւնները . միթէ գաւառուներու փոփոխութիւնը բնաւորութեանց և յատկութեանց փոփոխութիւն կ'ենթարէ : Մեք շեմք հաւատար այսպիսի հրաշալի և տարօրինակ փոփոխութեանց , քանի կը տեսնեմք որ գաւառները շարունակ առաջնորդական ազգայինաս խնդիրներով կը տագնապին և կ'ալէկոծին , և քանի օր կը զգամք , թէ շատ տեղիր ազգային յառաջադիմութեան կենսական խընդիրները այսպիսի վիասակար և երկպառակիշխնդիրներու կը զոհուին միշտ Որպէս զի ազգային հոգեւոր Խշանիանութեան մասին ըսածնիս լոկ վերացական ենթադրութիւններ չ'ըլլան , դիտողութիւննիս մասնաւորէմք . Վերջին մի քանի տարիներուս մէջ բաւական անձնիք գնացին Ս. Աթոռոյս Միաբանութենէն . ոմանք իրենց ապօրինի լնթացից և արարմանց համար մերժուեցան նոյն իսկ Միաբանական ընդհանուր ժողավոր որոշմամք . ոմանք խաբէութեամք հեռացան . և ոմանք շատ նեղ գտնելով միաբանական տագնապալիր և անձուկ կացութիւնը իրենց կրից և համայից՝ կամուլին հրաժարեցան : Ոչ ոք չ'հարցուց այդ հեռացողներուն իրենց հեռանալուն պատճառը . ոչ ոք չ'փնտռեց , չ'քննեց և շիմացաւ , թէ ի՞նչ ոգւց և կրից կը ծառայեն դոքա , այլ միոյն զանոնք պատուասիրելու , բարձրացնելու բուռն մրցում մի աեսնուեցաւ ամեն ուրեք , եթէ Միաբանութենէն անջատւողը սարկաւագ էր , վարդապետ ընելով . եթէ վարդապետ՝ ծայրագոյն և եպիսկոպոս ընել տալով և զանազան պաշտօններու կոչելով : Մեք սորա մէջ ոչ անձնական արժանաւորութեան վարձատրութիւն կը տեսնեմք և ոչ այլ ի՞նչ , միմիայն հակառակութիւն : Ի՞նչ էր այդ հեռաղողներուն նը-

գոմտակը . — Ազգին ծառայել . Ազգին յառաջտդիմութեան նպատակը . հու-
ւատք չեմք ընծայեր դոցա պատրուա.
կեալ նպատակին և ըլպիտի ընծայեն
ամեն անոնք , որք փոքր ՚ի շատէ կը
դժան եւ կը հասկանան Երուսաղէմի
բարոյտկան նշանակութիւնը : Ամեն
լուսաւորեալ ազգեր կը խոստավանին ,
որ յառաջտդիմութեան էական տարր-
ներ են դպրոցն ու տպարան : Եթէ
դպրոցասէր էին , ահա դպրոց , ուր
ամեն գաւառներէ մանուկներ կ'ու-
սանին , կարող էին այս աեղ իրենց ազ-
գասիրական իզձերն ու նպատակներն
՚ի գլուխ տանիլ . Եթէ տպարանասէր
էին , ահաւասիկ տպարան , կարող է-
ին իրենց գործունէութեամբ Ազգին
եւ Եկեղեցւոյ օգտակար լինիլ . Եթէ
ժողովրդասէր էին , դարձեալ Երու-
սաղէմի մէջ կարող էին իրենց ժողո-
վրդասիրութիւնը արդիւնաւորել ,
ուր քանի որ տարուէ տարի ամեն կող
մերէն , Տաճկաստանի գաւառներէն ,
Ռուսաստանէն , Պարսկաստանէն եւ
այլուստ Հայ — ուխտաւորաց մէծ բազ-
մութիւն կը ժողովի :

Զեր և չէ ատնց մին , այլ միմիայն
Ս . Աթուացա խոտամբեր կեանքը . ո-
րովհետեւ ծանր պարտուց տակ կը հե-
ծէ և հազիւ ուրեմն իւր Միաբանու-
թեան օրապահին կը հայթայթէ դա-
ուըն եւ գմուարատար եղանակաւ .
Ազգ . Լրագրերէն ոմանք առանց խնա-
նալու քանին էութիւնը , առանց հե-
տախուզելու , միայն հրատարակեցին
թէ « Երուսաղէմայ Միաբանութեան
բանիբուն և գործունեայ մասը մեզ
անձանօթ պատճառներով կը հեռա-
նայ յիշեալ վանքէն » : Զեմք գիտեր
թէ այդ Մեծ . Պարսկաներուն համար
բանիբուն և գործունեայ բառերը ինչ
նշանակութիւն ունին . արդեօք ան-
ձուկ կացութեան մէջ Ազգին ծառա-
յելը գործունէութիւն է , թէ Պօլսոց
հանդիսաւ և հաճցարար ափանց վերաց
կեանք անցնելը :

Ահաւասիկ այս է ազգային հոգե-
ւոր Խնանութեան աղաւաղ զրու-
թեան հետեւութիւնը , որ թերեւս
աւելի ծանրանայ , Եթէ բարեկարգե-
լու հոգ չը տարուի :

Ա Ա Ր Ե Ւ Ա Ը

Գ Ի Ւ Ց Ա Զ Ն Ո Ւ Հ Ի

Ա

Որուչնուս ամպրոպաց Ճայթուեն ըռոխնդք շանթարձակ ,
Բարդ ՚ի բարդին դիզայեալ պատի ամպոց թուխ կուտակ
Յեթերին ծով կապուտակ :

Մասին հըսկայն հինաւուրց , ոյր յԱկոււոյն լինջ ալիս
Բաստերաշուբն հովանիք վէտ վէտ կային ՚ի ծրինս ,
Յարեանց լուզի ճապաղիս :

Ոչ եւս հարսունիք նաղելիք ճեմ ըղձեմի դարձադարձ ,
Զաստուածանուէր առնուն պար յոլորս վարդից պսակազգեաց
Առ խաղս վըջիտ աղբերաց :

Աչ եւս Կի ձի Ճոխուսաղաց վարդեալ մանկատի զլիակիր ,
Էնդ բլուր ընդ մարդ և հովիտ ՚ի գոյինչ փողոց գայ ՚ի հիռ
Յորտոց ելեալ ՚ի ինպիր :

Զայրէ լուսնից ձայնը ողբոց փոխան երգոց քաղցրաձայն
Ելեալ բաղլեն անդագար՝ ՚ի բիւր շըմանց ՚ի կտկան
Զերինից կամագ ողլունձեայն . . .
Թշուան գառինը անտերունչ վագերց անկետլք ՚ի յերախ ,
Զոյց ասպատակ հիւսիսին հրոսեալ իրեւ ըզմարախ
Քակեաց զամուրն ըզիարախո :

Սուր թաթարին անողորմ աւաղ հընձէ անիլնայ
Զառոյդ մանկատին և կուսան , զլարդ և շուշան Ադինայ .
Յուսուլ կենացն յաֆակաց
Բիւրը ՚ի բիւրոց լըկացից ննջեն ՚ի քուն հոգեզմայլ .
Զերդ ըզնըռան կարմրակոյտ կառկառս ծաղկանց բոցափայլ
Անժամ յերկիր թօթափեալ :

Ծերք տլեւորք յեց ՚ի ցուպ , մատաղամարք սրտաթունդ
Էղձեւանէն ունելով զորդւոց թոռանց փափկասնունդ ,
Հատուած գընան քունդ ՚ի գունդ ,
Զողջոյն տըւեալ քաժանման յաշս արտասուք յորդառատ ,
Եինից մատրանց տաճարաց ՚ի հուր ՚ի բոց շըլապատ ,
Եւ գամբանաց մամրարմատ . . .

F

Ա յլ այս ուսուի՞ յանկարն շող ծագետլ յաւերս ՚ի մըռայլ :
Միթէ յերկինից վայրինեալ զրւարիմուն աջք լուստիոյլ
Գայ շիմս հեղուլ կարմրակոյլ .
Կամ թէ փոյլա՞լ երկնասալաց՝ հերձեալ ըզկողըս ամսաց ,
Բնդ սեաւ ալիս եթերին զերդ ոգի մի անդընդոց
Յոլոց ցայտէ հրատաբոց . . .

Ո՞հ ՚ի սըրոյն մազապուր՝ յեցեալ ՚ի կող մի ժայռի :
Ցաջմէ սուսեր ծըլսաշունչ , ձախմէ մանկին աղածրի ,
Ու առ ուստ անդունդ յերերի ,
Դիւցազնուն հին կարինէ նոր Ամազոնն Հայ – զարմին ,
Թըւի կոկս դեռաբաց երփինագեղ մայիսին
Զեղեալ յարտօսր գիշերին :

Հերք խառնիխտուռն ըղթիկամբէք ծալ ծալ ծըիլն ալեգէս :
Աչունք յասպիս որբ երգեմն վըճիւռք երկնի ու ալեաց պէս
Կաթողնիին սիրակէլ :

Աւազը պղտորք յարտասուաց՝ հազիւ փազին նըւազկոտ .
Իբր ըլծովակն Բզնունեաց յալեաց ծըմինս ՚ի գըլորդ
Կամ զերկին յամակ թրիայորդ :

Զիք զուլսմբ չիք մեհեւանդ քառամանեակ պազպաջուն .
Թօթափեցան զարդքն համայն ըզինի մահու սիրելոյն ,
Զերդ շողքն ՚ի մօւսա արտիենոյն .
Այլ ոսոխին մահաքուն բոսորաբուղլս չիթք արեան
Իբր յետին զարդք իւր մահուան անդ ըդդիմօքըն շողան
Զուգեալ ըզլորդ ընդ շուշան :

Յեզր անդնդոյն անյատակ ընդ մէջ կենաց և մահու ,
Քան զօրահասն իսկ ինքնին ըստառնալից ու ահարկու ,
Ճօճեալ սուսեր մարտացու ,
Հանգունատիպ է զուարթնոյն որ ՚իւր շանթիւքն հրատեղաց
Զվերաբերեալսն յանդնդոց զըսպայագունդըս դիւաց
Իսպառ առնէ արտալած :

Մերթ սկիշ քնքոյշ յիւր մանկիին , մերթ դիտկունսն սառնասեր ,
Աչքն ըղնոկմունսն հակակիր ՚ի թիռս մըտացն ընդ այեր
Կարդ ըստ կարդէ նըկարէր .
Հանգունատիպ ձիւնափայլ զուգից պորից պազպաջուն ,
Ուց բեկրեկին կերպարանք յալիս ծոլուն կապատագոյն
Մինչ ընդ երկինս ճախր առնուն :

Այլ աւազը քեզ Կարինէ , շուշանդ հովտին Ադինաց ,
Թէսկէտ տապաստ արկանես բիւրս ՚ի խուժից անիրնայ ,
Փեզ օրահաս առ դուրս կոյ .
Զարեւ կենացդ հատանել դեռ յարշալցսն վարդագեղ ,
Հէնք հիւսիսի ժանտաժուտ , ամօթ յաւերժ , զինչ հեղեղ
՚ի մինդ հրոսակ տան ահեղ :

Շաշիւնք հրափայլ սուսերաց , ճայթմունք լորից աղեղանց ,
Օրսհասին կարապետք՝ քան զորտամունս ամնպոպաց
Հնչեն բացուստ ՚ի լերանց .
Եւ աղաղակ խառնածայն վրիժապահանջ ամբոխի ,
Զերդ ըլմոնչիւնս ալեաց մինչ ծովն ՚ի խորոց ամբոխի
Գամ քան ըզգամ զայրագնի :

Աւազ զմանուկն աղածրի , որ ճիչ բարձեալ յերերի
Սառնասառոց յերկիւղէն փարէր զննդովլքն մայրենի ,
Հեղոյր արտօսր դառնաղի .
Ցուղեցան գութք Կարինեայ , աչկունքն յաղերս փախեցան .
Կարկառ նըմին զիւր ծըլիս , և գգուեալ դրէմն վարդանման
Բորբառեցու տիրաձայն :

“ Ընդ վայր ուրեմն ծնաբը լողքեղ ամոլքս երբեմն բարեբաստ .
“ Եւ դու ՚եղ հարկու կօյր բաղդին անցեալ անկյխս փոյթ տապաստ
“ Զերդ վարդն ՚ի շող տապաստ .

“ Կամ ՚ի մանուկ հասակէդ ՚ի տար աշխարհս արտաղած
“ Փթթեալդ ՚ի սէր ու ՚ի գգուանո ըսպաս հարցես հողամած
“ Զաղիր ստիցն այլազգեաց :

“ Ո՛չ եւս քեզ մայր կաթոդին՝ որ յարտասուացդ ցողակայլ
“ Բազասարակ գիշերաւն ընդուսո ՚ի քնոյն զարթուցեալ
“ Տայր կաթն շրթանցդ կարմրագիայլ .
“ Յանկեան ուրեք անձանօթ տախտապարեալ բացօթեայ ,
“ Յողոց ՚ի մռունչ լացուացես զերկնից կապոյտն աստեղեայ
“ Մինչ մռմթն ըզքեւ թանձրանայ :

“ Ո՛չ յոյս ծաղիկս սփռեացէ յանձուկ կենաց ՚ի շաւիլ .
“ Խնդից խաղուց սրտահեշտ յաջացդ անցցէ շառաւիլ ,
“ Ու ՚ի սրտէդ սէր սսկեծիլ .
“ Եւ մինչ ընկճեալ ընդ վարօք դիսել մահուն քեզ մաղթես ,
“ Ո՛չ ձեռն գըթոս մըտերմին կողկողելով սիրակէզ
“ Փարատեոցէ զամակոց դէզ . . . :

“ Աւամը ինձ մօրս որ երբեմն օրորոցիդ առ ընթել .
“ Մինչ առ ՚ի կոխ ճօձէին ըզքեզ զեփիւռք ինկարեր
“ Ու տռուակն հեղիկ կարկաջէր ,
“ Ճախր ՚ի բարձունս առնէի յաշխարհ սսկեակ անըրջոց ,
“ Անդէտ զի հարկ էր ինձ աստ զհոգւացս ծաղիկ կենսաբոց
“ Եղերերդէլ դառն ՚ի կոծ . . . :

“ Թամը ասրա երգս այս լիցի օրօր քընոյդ յամերամ . . .
“ Թամը ձեռքս իմ այս որ քեզ կամքըն ջամբեցին մեղսահամ
“ Քաղեն զոգիդ տարաժամ . . . :
“ Ուրուք զաղիր դիսկանցս կայտուեն ըզմեօք թեւապար . . .
“ Աղէ մատիր ՚ի ձենձեր քան թէ ցաւօք վասահար
“ Հալել մաշել անդադար . . . :

Ասաց ու ՚ի նոյն ըլսուսերն ամբարձ զորդեակն հարկանել .
Երիր գորով մայրենի սղորմ տեսացն անընդել
Ըղթափ բաղկին իւր արդել :
՚ չորրորդին ցնորից հայլք զաջօք նորին արկեալ քող
Ըղմահաղէնն արիւնոտ նատօց մանկան իւր ՚ի կող .
Եւ չիթք բոսոր թային զհող :

Ինկ մինչ անթիւք ըղնովսւ յասլուշ կրթեալք ՚ի ժանթից .
Տնկեալք կառջն անշըսւնչ սիրտք ՚ի յերերս քստմնալից .
Զինչ պակացեալք ՚ի շանթից ,
Գիւցազնուհին Կարինէ լիբուստ ՚ի վայր գարահօս՝
Եբր ըղիարապ զոր ՚ի մահ հարու անդութըն հաւորս .
Գընայր ՚ի մութն ՚ի քառա . . . :

¶

Արսեմ ոգիք լոլօնից , գուսանիք ջայլից ողբերգակ ,
Տիրակարկաջ քընարիս աղլէ լերուք օժանդակ .
Շնչեցէք հողմք ասոնորակ .
Մըռընչեցէք լալագին ալիք ծովուն մրրկաշունչ .
Սոսինիք մայրեաց սաղարթուն , մնչք գիշերոյն թաթաւուչ ,
Էղան հարէք մեծամռունչ .

Ո՞չ մի բռւսցի դեղ դալար , մի փեթեացին անդ ծաղիկք
Աւր ախուցան ցիր և ցան պատառք մարմնոյն իւր փափիկիկ
Անդամ անդամ ընկեցիկ .
Աւր թօթափեաց ժանտ հիւսիս ըղթերթ վարդին բեհեղեայ ,
Համբոյք հարսին դարնայնոյ՝ տամուկ ՚ի շաղ մարդարտեայ ,
Բնութեան տարփմւմն յարակայ :

Եղոնկ քեզ մհ Կարինէ , զրւարձ կայթիցդ ՚ի դոմիւն
Յակումք պարուց գեղափայլ կարսն ըգբեղ յանկարծոյն
Մըռայլ ոգիք գիշերոյն .
Զերդ Պերսեփոն ծաղկաքաղ Եննայ ՚ի մորդըս դալար
Խլեալ ՚ի թուսի Սանդարաց . զոր Պեմետրէ վշտահար
Խնդրեաց զնա նու համալսարհ .

Փակեաց քեզ հող ոխերիմ ըզգութ գորով իւր քնիքուչ .
Ոչ կանդնեցան քեզ կոթողք , ոչ մահարձանիք առ ՚ի յուշ .
Զոր ամք եղծեն վաղ կամ յուշ .
Երկիրս Հայոց բովանդակ վայր է օրբոյ ակըմքին .
Նոյին Մասիսն է արձան , մահիկ լապտեր գիշերին ,
Դարք ըղնոքք բոլորին :

Դուք՝ զոր լիկն անդադար բըռունիք խուժից անօրէն ,
Հարսունիք և մարք , քնիք սիրուն , յուշ լիցի ձեղ Կարինէն
Վառեալն ՚ի զէն յառնազմէն .

Եւ թէ իցէ յերտիս ձեր շիթ մի արեան կենասորահ
Օ՞հ տուք պատուոյն պարծանաց զաթոռ փառաց գերազահ
Ամբարձաձինք քան ըզմահ :

Աւելախ Կարապետեան Կ. Պօլեցէ
Սլա. Ժամ. Վարժարանի:

ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ

ՀՈԼՈՎՈՒՄՆ ԱՐԵԳԱԿԱՆ ԵՒ ԲԻՇՔ

Ա.

Արեգակը, ինչպէս ըսմնք նախըն-
թաց թուով, կը դառնայ իւր տրա-
մագծից միայն վերայ . այս շարժումը
կ'ըսուի հողանքն, որ կը անեւէ գրեթէ
25.5 օր .

Արեգական հողավճան գիւտը, որ
աստղագիտութեան համար յոյժ կա-
րեւոր է, եղաւ տասնեւեկօժներորդ
գարու սիլիզեները, գրեթէ այն միջո-
ցին . երբ նոր գտնուած էր գիտակը
և սկսած էին արեգական դիտակնե-
րով նայիլ : Գիտութիւնը՝ այս մեծ
գիւտը հողանասացի աստղագէտ ժան
Ֆապրիսիոսի կը պարտաւորի . թէ եւ
անկէ առաջ ժիարտանու-Պրունց, որ
ըստ Հումագուսի խարցյակահանդիսին
զոհ եղաւ հեռագէտի գիւտէն ութին
տարի, և արեգական բժերու յայտ-
նութենէն տասն և մէկ տարի առաջ,
ըստ թէ արեգակը կը շարժի իւր ա-
ռանցքին վերայ . Քէրլէր ևս ենթագը-
րած էր այս շարժումը . իսկ Փալիլէ, որ
Ֆապրիսիոսի ըրած մեծ գիւտի տա-
րին առանձինն գտաւ արեգական բը-
ծերը, ըստ յապաղեց Հողանասացի աստ-
ղագիտին եղաւակացութեան հանե-

լու : Ահաւասիկ թէ ինչպէս կատա-
րուած է աստղագիտական այս մեծ և
կարեւոր գիւտը :

Ֆապրիսիոս մի օր գիտակով արե-
գական սկաւառակը քննելու ասեն
յանկարծ մակերեւութին վերայ մթա-
գոյն բիծ մը կը տեսնէ բաւական մեծ
տարածութեամբ : Ի սկզբան ամոն կը
կարծէ, բայց յետոյ աւելի մանրազն-
նին քննութեամբ կը հստականոյ, որ
խաբուած է : Արեգակը հետզհետէ
հորիզոնէն բարձրանալով, եւ լուսոց
շացուցիչ զօրութիւնը սաստկանալով
կըստիպուի երկրորդ տռաւուտեան ըս-
տաբել այս եղական երեւութիւնու-
մը շարունակելու համար : Ցիշեալ
գիւտունը կ'ըսէ . «Ես և հայրս անցու-
ցինք օրուան մնացորդ մասը և գիշե-
րը մեծ անհամբերութեամբ և շարու-
նակ մտածելով, թէ ինչ կրնայ մնիլ
ոյդ բիծը . եթէ արեգական մէջ է ,
կ'ըսէի, անտարակոյս վերստին պիտի
տեսնեմ, եթէ արեգական մէջ չէ , իւր
շարժմամբ անտեսանելի պիտի ըլայ .
Վերջապէս առաւտուն անպատճելի
ուրախութեամբ կրկին տեսայ, բայց

ստիտու ինչ տեղափոխուած : Այս պատրագայն մեր տարակոյսը աւելի շուտ ցուց , ուստի խօրհեցանք , արեգական ձևուագայթները նեղ ծակէ մը մութ սենեկի մը (գործի բնագիտական) մէջ առնել ձերմակ թուղթի վերայ . եւ արգարեւ այն տեղ աւելի լու կերպով տեսանք բիծը երկարածգեալ ամպի մը ձեւով . այնուհետեւ օդին խառնակութիւնը արգելք եղաւ երեք օրուան չափ մեր դիտողութիւնը շորունակելու : Երեք օրէն յետոյ տեսանք նոյն բիծը , որ չեղակի յառաջացած էր գէպ արեգական արեւմտեան կողմը . երկրորդ փոքրիկ բիծ մը եւս տեսանք արեգական եզրին վրայ , որ քիչ օրէն մինչեւ մէջ տեղն հասաւ . վերջապէս երրորդ մի եւս տեսանք . նախ առաջին բիծը աներեւութացաւ . մի քանի օրէն միւսներն եւս . Յուսոյ և բծերը կրկն չը տեսնելու կասկածին մէջ կը տարութերէի . բայց տասներկու օրէն յետոյ առաջին բիծը նորէն տեսնուեցաւ արեւելեան եզրին վերայ : Այն ատեն հասկացայ , որ արեգակը կը հոլովի և հետզետէ հաստատուեցայ այս գաղափարին մէջ . ոյլոյ եւս սկսայ ցուցնել բծերը , որը ինձ նման համոզւեցան . բայց կասկած մի կարգելոր նոյն նիւթին վերայ գրելու . որով պարուաւորեցայ գիտողութիւնները երկար ժամանակ շարունակել , Կը տեսնէի , որ բծերը իրարու նկատմամբ մի և նոյն հեռաւորութիւնները չեին պահեր . ձեւով եւ արագութեամբ կը փափոխէին . բայց աւելի միսիթարուեցայ , երբ սոցա պատճառն իմացայ : Որովհետեւ դիտողութեամբք հաստատուած է , որ այս բծերը նոյն իսկ արեգական մարմնոյն վերայ են . ուստի պէտք է , որ փոքր երեւին եւ իրենց շարժումը գանդաղ , երբ արեգական եղերաց վերայ հասնին : Կը

հրաւիրեմք բնական ձշմորտութիւնն սիրովները օգտիլ մեր ներկայացուցած ուրուագրէն . անշուշն նորա եւս պիտի ընդունին արեգական հոլովումը , ինչպէս ժիարտանութիւնն ըստ իւր Տիեզերաց ճառին մէջ , որ հրատարակուեցաւ 1591 ին . նոյնպէս Քէրէլքը շրատի շարժմանց վերայ գրած գործին մէջ . առանց արեգական հոլովումն ընդունելու անկարելի է բծերու շարժումն մեկնել :

Գալիք աւելի ճիշդ եղաւ այս մասմին և իւր եզրակացութիւններն աւելի պարզ , նա մինչեւ անդամ այս բըներու պարբերութեան տեւողութիւնը չափեց և գտաւն , որ զրեթէ 14 օր կ'երեւին և նոյնչափ ատեն կ'աներեւութեանան :

Արեգական հոլովումը այսպէս գըտնաւեցաւ գրեթէ կէս դար առաջ Արրուսեկի , Հրատի , և Լուսնթագի հոլովմանց գիւտէն . որով կ'հիմնաց սասանեցաւ երկնից , կամ աստեղաց անտարկանութեան հին գաղափարը . զոր նախնիք աւանդած էին : Նոյն խել արեգակը , լուսոյ այս վառարանը , բացարձակ զառութեան այս նախատիւպը , յայտնուեցաւ , որ բծեր ունի :

Յառաջքան այս բծերուն նկարագիրն ընելը , տեսնեմք թէ ինչպէս սոցա վերայ եղած դիտողութիւնը կեղերակացնէ արեգական հոլովումը . Եթէ աստղագիտական դիտակով մի . որ առարկաները շընելու յասկութիւնըն ունի , քննեմք արեգական սկաւառակին արեւելեան եզրին վերայ եղած բիծ մը , ընդհանրապէս պիտի տեսնեմք նուրբ գծի մը ձեւով աւելի լայն քան երկայն : Առաջին օրերուն մէջ բիծը գանդաղ ընթացքով դէպ արեգական կեդրոնը կը քալէ . որ ըստ օրէ նորա շարժումը կ'երագի . կեդրոնին վերայ արագութիւնը ծայրագոյն

առախճանին կը հասնի : բայց կեզրունէն անգին գարձեալ հետղհետէ կըու կըսի գանդապիլ : Մի և նոյն շրջոնին մէջ գիտուած բծերուն զիբբերը ինչ որ ալ ըլլոն, իրենց գծած ճանուպորհներն իրարու զուգահեռական և նման են, երբեմն ուզիզ, երբեմն ձուտձե դիտողի ժամանակին համեմատ : Այս բծերը, որը ձեւով և տարածութեամբ կը փափոխին շարունակ, եզերաց մօտ դժուարաւ կը տեսնուին . որովհետեւ խիստ նուրբ կ'երեւին . ընդհակառակն կեդրոնին մօտերն ալ ստուար կը ահօնուին : Վերջապէս երբ արեւմը աեան եզրին վերաց կը հասնին, կ'աներեւութանան և որոշեալ ժամանակիէ մը յետոյ վերստին կը յայտնուին արեւելեան եպրաց վերաց . և այս երեւնալու և աներեւութանալու ժամանական արեւական հողախումը : Սակայն թերեւս ըսողներ լինին, թէ այս բծերը որոշ մարմիններ են, որը հեւու լինելով արեւակէն՝ կը դաւնաննորու շուրջը մօլորակաց նման (1) : Եթէ ստոյգ լինէր այս կարծիքը, պէտք էր, որ սոյա անցքը արեւական սկաւառակի առջեւէն այնշափ միօրինակ երեւէր, որչափ իրենց հեռաւորութիւնը մեծ ըլլոր, ինչպէս կ'երեւին Փայլածուի և

(1) Եինէ անուն յիտուեան մը բծերը արեւականացին գունան հեռաւ կը կարծէր և զմոնք արնգական շուրջը դարձող մօլորակաց նմանցնելով կըսէր որ արեւակնային սկաւառակին առջեւն անցնելու առեն իրենց մթին երեւները մը գարձնելով և կ'երեւին . ինչպէս կը պատահի փոյ լածուի և Արուսեկի անցից առեն . բայց Գայիէ բոլորովն մերժեց յիտուեանի ենթագրութիւն արը :

Արուսեկի անցքերը : Դարձեալ եթէ ստոյգ լինէր, պէտք էր սոյա անցից տեւողութիւնը շատ կարճ լինէր, քան աներեւութանալու ժամանակը . վասն զի աներեւութանալով իրենց ոլրաներու աւելի մեծ մասերը պիտի քալէին : Բայց յաստի, եթէ այս բծերը միջոցին մէջ կղզիսցեալ մարմիններ ըլլային և բոլորավին անկախ արեւակէն, անկախ իրարմէ, ինչպէս կարելի էր որ այսովիսի կանանաւոր ընթացք ունենային և նման զուգահեռական շատիզներու մէջ շարժեին : Ուրեմն արեւակն է, որ կը դաւնոյ արեւմուտքէն գէպ արեւելքը, որով բծերու տեղափոխութիւնը զգալի կերպով կը տեսնեմք :

Բ.

Արեւական բծերուն գիւտը եւ ուսումը հեռագէտներու և զիտակաց գիւտով եղան, ինչպէս և արեւական հոլվման գիւտը : Գալիքի առաջին գիւտակիները հեռաւոր մարմինները երենց բուն մեծութեան նկատմամբ 4 և երբեմն 7 անգամ կը մեծցնէին : Բայց հետղհետէ մարդկային տեսութեան այս օժանդակները կատարելագործեցն, որով կարելի եղաւ աստեղոց մակերեւութիւն վերաց տեղի ունեցած պատահարաց կաղմնութեան ամենանուրբ մասերն անգամ ուսանիլ և մինչեւ անգամ անոնց բնական կաղմութեան վերաց ամենահետաքրքրական ծանօթութիւններ ստանալ :

Արդի գործածուած ամենազօրաւոր հեռագէտներն արեւական բծերուն վերաց հետեւեալ մանրամասնութիւնները կը տան :

Առաջին նայուածքով բծի մը մէջ երկու որոշ գոյն կը տեսնուի . մէկ բիծը կ'ունենայ մէկ, կամ շատ կատեր, որը սկաւառակի ընդհանուր ըւսաւո-

բռնթեան համեմատութեամբ միջութիւն մի ունին . միւս գոյնն է գորշ գոյնը , որ կը շրջապատէ կուտերը և կ'անուանի Խերասդուեր :

Եթէ աւելի հետազօտութեամբ քննուի , յարսնի կը տեսնուի , որ այս կուտերը իրենց ամեն մասանց մէջ մի և նոյն գոյնը չունին . միջին յատակի մը վերաց կը տեսնուին խոր պատռածքներ , որք աւելի սեաւ են յատակէն : Նոյնպէս թերաստուերները ամեն տեղ մի և նոյն գունով չեն . այլ նոցա եղբները , որ լուսաւոր սկաւառակը կը շշափեն աւելի մութ գորշագոյն են : Յաճախ թերաստուերաց երեսները ակօսուած են գծերալ , որք աբտապին եղբներէն մինչեւ կուտը կերկարաձին , մերթ ուղիղ , մերթ կոր . բայց յաճախ ուղղաձիգ կուտի և թերաստուերի շրջագծերուն վերաց : Այս երեւոյթներն առաջին անգամ տեսնող մի պիտի կարծէ , որ այս բծերը բազմաթիւ գիտակներու գաշտեր են , որք թերաստուերի ներկայացուցած զառիվայրերը հեղեղատելով կ'երթան կը հասին կուտերու ձեւացուցած անգուշտները : Երբեմն , թէե շատ քիչ անգամ , կը տեսնուին կուտեր առանց թերաստուերներու և թերաստուերներ առանց կուտերու :

Այս միջին բծերէն զատ շատ անգամ կը տեսնուին և լուսաւոր բծեր , որք կ'ըսուին ըստառը ճառանք : Այս լուսաւոր մասերը երբեմն խառն կը լսն միջին բծերով թերաստուերի արտաքին եղերաց վերաց . ուր գոգցես ընդդիմապատկեր մի կը ձեւանայ մը թիւ բծերէ և սկաւառակի լուսաւոր մասերէն : Բծերու տարածութիւններըն և ձեւերն միշտ փոփոխական են . կան խիստ փաքք բներ , որք նոյն իսկ ամենազօրաւոր գործիներով հազիւտեսանելի կ'ըսն : Ընդհակառակին

կոն ալ , որք շատ մեծ են : Վաղանուկը . “ 1763 ին գէպ արեգական մէջ տեղը տեսայ այնպիսի մեծ և սեաւքիծ մը , որոյ նմանը երբէք տեսած չէի . առ նուազի իւր երկայնութիւնը 1' էր ո . այսինքն արեգական տրամագծին 32 երարդին շափ : Արակո ուրիշ բծի մը մեծութիւնը 167" կը նշանակէ , որ տռաջնունին գրեթէ երեք անգամ մեծ է : Հերլէշ 1779 ին բիծ մը տեսաւ , որ 17.000 մզոն տրամագիծ ունէր : Եթէ այս բծերը արեգական պատենին վերաց խոր պատռուածքներ են . որշափի հսկայ անգունդներ պիտի ըլլան արգեօք , որոց յատակին վերաց երկիրը անշուշտ ժայռի մը նման պիտի տեսնուի , կամ իրեւելքար մը հըրաբուխի մը խառնարանին մէջ :

Եթէ արեգակը շատ քիչ մեծցնող դիտակով մի նոյնիք , նորա սկաւառակին այն ամեն կողմերը , որք բծեր չ'ունին , միօրինակի կերպով ձերմակի կերենին կատարելապէս ողորկ մակերեւոյթի մը ձեւուլ . իսկ եթէ բաւական մեծցնող հեռագէտով նոյիսք այսպէս չերեւիր , որովհետեւ այն ասեն լուսաւոր մակերեւոյթը , որ լուսակունք կ'ըսուի , լուսաւոր և միջին խոռոչներով ակօսաբեկեալ կ'երեւի , այս խոռոչները ներբին կողմը ամեն ուղղութեամբ կ'աճին և գրուագեալ յատակի մը նմանութիւնը կը տան : Մակերեւոյթի կարի միջին այս կէտերը կ'անուանին կատառ , որք սկաւառակի ամեն կողմերը կը տեսնուին . մինչդեռ բծերը և լուսաւոր մասունքը ամեն կողմ չեն երեւիր :

Որքանի հրաշալի է գիտութիւնը , որ անհուն հեռաւորութիւն ունեցող արեգակը կը քննէ եւ կը նկարագրէ մանրամասն իրենւ կարի մերձ մաքմին մը . բայց և քանի՛ հրաշալի է մարդը , որ ամեն գիտաթեանց ընդու-

նակ է . անխոնջ կ'աշխատի , յուսալիր
կը յարատեւէ տարիներով և դարե-
ռով , մինչեւ որ իւր մտաց երկունքը
կազմուսը և իբրեւ կատարեալ ինչ
ծնանի :

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՇԻԼԼԵՐԻ

(Կարունակութիւն , ահս թիւ 10.)

Ամեն ազգաց մէջ թատերական
արուեստը աստիճանաբար բարձրա-
ցած է , և եթէ գերմանոկան թատ-
րոնը՝ թատերագրութեան պատմու-
թեան մէջ կորդ մը զբաւող ամեն
թատրոններէն աւելի անտան կա-
տարելագործեցաւ , սորա կպատճառը
իւր անկանոն սկզբնաւորութեանց թը-
ւականը ուրիշ երկիրներէն աւելի ուշ
սկսիլն չ'է : Հան Ռոզենպիլիթ Նիւ-
րմակէրցին 1430 ին գերմանական ա-
ռաջին գուսաններութեամբ իւր ծը-
նուդեան քաղաքը պսակեց : Հան Սոքս (1)
և Ալյէ (2) Նիւրիմակէրցին ՚ի մօտց
Ռոզեմակիլիթի յաջորդեցին : Սոքս՝ Փո-
տելլի (3) քեղմնաւորութիւնն ունէր ,
բայց ութիւ ողբերգութիւններ , կա-
տարերդութիւններ և բարեկենդանի
փաքրիկ խեղիատակութիւններ թո-

զուց , որոնք բարոյականութիւններէն
և խորհուրդներէն աւելի չեն արժեք :

Բայց 17ր դարուն սկիզբը , յորում
Անկիսոյ թատրոնը արդէն իւր անմահ
Նէքսպիրի (4) գլուխ — դործոցները կը
վայելէր , յորում Սպանիոյ ամենէն
կանխահաս և բեղմնաւոր թատրոնը
արդէն կը պանծար Սէրվանդէսն (5)
արտադրած լինելուն համար եւ անա-
պարձութեամբ Լորէ տը Վէկափ (6)
2200 կատակերգութիւնները և նորա
յաջորդ Գալուէրանի (7) բեղմնաւորու-
թիւնը կը թուարկէր , յորում Ֆրան-

(1) Ուշյամ Նէքսպիրի , անկիստիմ ամենամեծ թա-
տերագիրը . ծնուա 1364 ին ՚ի Ստրադֆոր բրդե-
վածուէ մը երիտասարդոց անդդամութէնէն բռնա-
դասեցաւ : ՚ի Անտոն սպաստանիլ , ուր ուրիշ մի-
ջոց չը գտնելով որոշեց կատակերգակ մինիւ : Խո-
տածինն փորձերը նուազ աղդեցութիւն ըրին .
բայց նախօ և ծիւլէտ իւր զրայիտական համբաւն
սկզբնաւորեց : Նա զրիմէ 1610 ին թատրոնէն քա-
շուեցաւ մեծագունձ ճոխութեամբ : Խոր բազմա-
թիւ երկասիրութեանց մէջ նշանաւոր են Յիլը .
Հաննէտ , Մանուշի . Հանրէ Դ . Մահ Անդրէգ Գ . ի . Պա-
գառուն և առար . Փայուշին . Ամորան գիւլերը հը երանը և
վանդուիլ վաճառատիւնը .

(2) Մէքայէլ տը Ալորվանէս Ստավետրա . Սպա-
նիոցի հռաշկաւոր զրագէտը և Տօն Քիշտղի հե-
ղինակը . ծնուա 1547 ին յնկատա ձեւարեսի . որ
Հինահասութիւն կը վերաբերի . և մեռաւ 1616 ին ՚ի
Մատրիտ հիւանդութեանց եւ թշուառաւթեանց
ներքեւ ծարագեռնեալ :

(3) Լորէ տը Վէկափ Սպանիոցի բանաստեղծը
ծնուա 1562 ին ՚ի Մատրիտ . իւր երկրորդ կոնց մա-
հան յետայ և կեղեցական վիճակն ընդունեց : Գրիմէ
2200 կատակերգութիւններ . յաշլէտ նրանաւէն
բանաստեղծութիւն մը : վեպիր . և այն թողուց :

(4) Գալուէրան տը լս Պերգա . ծնուա 1601 Յուն-
վար 1 ին ՚ի Գիւրկոս և մեռաւ 1681 ին : իւր թա-
տերական առաջին գործը չորեքտասանամեայ հա-
սակին մէջ յօրինեց : յորմէ յետայ 1490 կատակեր-
գութիւններ եւս հեղինակեց : որոց ամենն մինչեւ
մեղ հասած չեն : Աս սպանիական տեսարանը զը-
րեթէ քառատուն տարւոյ սուզ միջոցին ճոխացոյց .
ըստ որում 1652 ին նկեղեցւոյ նուիրեց իւր անձը :
Սակայն պէտք է դիտել որ Սպանիոյ մէջ թատե-
րական արուեստը ինչ արագութեամբ որ զարգա-
ցած էր . նոյն արագութեամբ եւս մարեցաւ : մէկ
դարու սուզ միջոցին ծնաւ , զարգացաւ և մեռաւ :

(1) Հան Սոքս ծնաւ 1494 ին և մեռաւ 1576 ին .
իւր գործերն իրենց պարզաթեամբն ու բարուց
հեղինակութեամբը նշանաւոր են :

(2) Ալյէ (Յակովլը) ծ27 գարու նշանաւոր թա-
տերագիր բանաստեղծներէն մին է . պարզ և յը-
տակ ոչ մ' ունի :

(3) Յանէլ (Եղիկէն) տէր Ալմատէնի և ողբեր-
գակ . ծնուա ՚ի Փարիզ 1552 ին և մեռաւ 1575 ին :
Դա ըստապինն թուզուց բարոյականութիւններն ու իու-
նաբերդներն եւ նախնեաց նմանողութեամբ հին ող-
բերգութիւնն տեսարան մոցուց :

սից տես որանը Սիրը եւ Մանդերը
կը վայելէր . Գերմանից Թատրոնը տա
կաւին Սպբսի գործոց չափ տաղ .
տուկ՝ խեցքեկ գուսաներգութիւններ
ունէր միայն : Գրեթէ այս գարուն
կեսին միայն՝ Գերմանից մէկ մասին
մէջ գուսանաց քանի մը յօռի խումբեր
տարածուեցան . որոնք Անդրէաս կը-
րիֆլենց գիտնականին Սպանիերենէ ,
Հոլանտերենէ և Խոալերենէ թարգ-
մանած ոյլ և այլ կատակերգութիւն-
ները կը ներկայացնէին . բայց դեռ և
ոչ մի ազգային փոքր ինչ նշանաւոր
երկասիրութիւն ներկայացուելու ար-
ժանաւորութիւն ունեցած չ'էր : Կը-
րիֆլենցի սկզբնական գործերն ան-
պատշաճ էին և Լոհանսդէնի ողբեր-
գութիւնները այնչափ երկայն , որոց
ներկայացումն անկարելի էր :

1650 ին ֆրանսական գուսաներ-
գութեան մը առաջին թարգմանու-
թիւնն երեւեցաւ , այն է Սիր Գոր-
նէլ . և 1660 ին Լէյբլիկի վարժարանին
մէջ Բոլեօֆովի թարգմանութիւնն ներ-
կայացուցին :

177 գարուն վերջը և նոյն իսկ 187
գարու առաջին կեսին Գերմանից թա-
տերական արուեստին վիճակը այնչափ
խոշոլի էր , որչափ գրականութեան
միւս ճիւղերունը , բանաստեղծութիւնը ,
որ անդ , ինչպէս նաև բոլոր օտար եր-
կիրներու մէջ , քաղաքացւոց գասուն
մէջ ծնունդ առած էր , այնու հետեւ
դժբաղդաբար գիտնոց քոյլ ապաստա-
նած էր . դժբաղդաբար կ'ըսեմք , որով
հետեւ Կրիֆլենց և Կորչէդ (1) գիտու-
թեամբ , իմաստասիրութեամբ և ու-
նայնասիրութեամբ վիճացած , կատա-
րելսուէս գերմանական լեզուին ան-

տեղեակ էին , որ ավետականաց եւ
գիտնոց մէջ խիստ նուազ մշակուած
էր :

Թափառաշբժիկ խեղիատակները
եւ լորախիլի կացանները տակուին
Գերմանից մէջ ճանչցուած միուկ
գուսաններն ու թատրոններն էին :
Անդ ներկայացուած գործերը մե-
ծաւ մասամբ հատակստոր տեսա-
րաններ էին եւ յանպատրաստից ըս-
տած ծաղրալից երգեր . ուր Արլըգէն
(Միմոս) (1) առանձնաշնորհութիւն ըս-
տացաւ իւր ծաղրաշարժ և ողբերգու-
թեան լեզուին անսպատշաճ խեղիա-
տակութիւնները խառնել . բայց եւ
այնպէս այս գործերը Քաղաքականիան և
Երիշանական մէծ խառըերգութիւններ պերճ
վերնագրավ զարդարուած էին :

Վերջապէս Կորչէդ , որ իւր նման
բանաստեղծ կնոջն ընկերութեամբ ,
Ռասինի (2) , Գորնէլլի (3) և Մոլիէրի (4)
վսեմ տաղաւափութիւնները յոռի ո-
տանաւորներով Գերմաններնի շրջած
էր , Արլըգէնը տեսարաններն արտաք-
իւր կոչել :

(1) Արլըգէն , ծաղրածու գուսան նախկին ի-
տալական կատակերգութեան : որ միջնամարդուց
ժամանակ իւր միմաստիւններով և խեղիատակու-
թիւններով հանդիսականները կը զուարձացնէր :
Այսու հետեւ սալբրութիւն եղաւ միմաններն Ար-
լըգէն կոչել :

(2) Ժան Ռասին հռչակաւոր ողբերգակ բանաս-
տեղծը . Ֆանսիոյ տեսարանց ամենամծ փառաց
մին . ծնու 1639 Սեպ . 21 ին 'ի Ֆերդ . Միլն ,
որի գորբիկ քաղաքին մէջ և մեռու 1699 Ալբիլ
22 ին :

(3) Պետրոս Գորնէլլ , որ մեծն Գորնէլլ մակա-
նուանեցաւ , ծնու 'ի Ռուան 1606 ին եւ մեռաւ
1684 ին : իւր Սիր գեղեցիկ ողբերգութիւնը ընդ-
հանրական աւելին մը զարթոց . բայց եւ նախանձ
հրաւիրեց . Ծիչլիէօ ' բանաստեղծին փառաց նա-
խանձելով ուղեց այս գործը Աղասէմիայի միջնա-
շառ գատապատել . Գորնէլլ իւր վրեմը ըսւծեց
նոր գլուխգործոցներ երկասիրելով և իւր ողբեր-
գութեանց յաջողաւթիւնը քննադասն 'ի ըսութիւն
գատապատեց : Այս բանաստեղծը Ֆրանսիոյ թա-
տերական արուեստին խիստակ հաստիւն է :

(4) Տէս թիւ 9 :

(1) Ժան Քրիստոֆոր Կորչէդ , 1700 ին ծնու
և 1766 ին մեռաւ , ասորին բանաստեղծութիւն-
ներ հրատարակեց :

ասձ և Աւոպէր հոչակուոր գուսան
նու հւցի օժանեց ակու թեամբ զայն յաղ
թանակու . անհատացու ցած լինելուն
համար , գերմանական գրականու .
թեան վերանորոգչի տիտղոսով զար
դարուեցաւ :

Մոէզէ խորհրդականն իւր ծաղրաւ
լից կատակերգութեան վերոյ գրած
գովեսափի մէջ կը գոչէ , “ Խեղճ Ար-
լեգէն , խեղճ Արլագէն , Աստուած հո-
գիդ լուսաւորէ , որովհետեւ զու մէն
միայնակ աւելի հանձար ունելիք քան
թէ Կոդշէդ և իւր կինը և ներկոյ , ան-
ցեալ ու ապառնի արական ու իգական
բոլոր գիտունները ” :

Նախ Կեսնէր (1) և ապա Ելիսա Շը-
լէկէլ , Գրոնէք (2) և Վայս փորձեցին ի-
րենց բուն երկասիրութիւնները ֆրան-
սական հանդերձներով զարդարել :
Այս գործոց մի քանին բաւականաւ
շափ լու կը նկարագրեն Գերմանացւոց
բարբար և այս հեղինակները պատուոց
արժանի սիլափ լինէին , եթէ սորկո-
կան նմանողութեան սիսոլ ձանապար-
հը բանալով՝ բոլոր նմքնագիւտ սեպ-
հականութիւնները սպանելու յան-
ցանքը ըստործէին . “ Որովհետեւ , ըստ
արդարոցի դիակողութեան Վիյոմ
Շըլէկէլ քննագատի , արդէն ինքնին
անձուեկ ձեւ մը կարողէ իւր սեպհա-
կան գեղեցկութիւնն ու նկարագիրն
ունենալ , երբ ազգային ձաշակի աղ-
դեցութեան տիպը կրէ , բայց երբ
տար երկրի մը ազգեցութեան են .
Թարկի , այն ժամանակ խիստ սեղմեալ
պատաժի մը կը նմանի , որ բոլոր բնա-

(1) Սողոմնն Կեսնէր՝ Գերմանացի բանաստեղ-
ծը , ծնաւ ՚ի Յուրիին 1730 Ապր . 1 ին և մեռաւ
1787 Մայիս 2 ին . Սորա բանաստեղութիւնները
ողջն երրոգից ծանօթ են :

(2) Ժ . Ֆրէսնէրիդ Պարոն ոք Գրոնէք , Գեր-
մանացի բանաստեղը ծնաւ ՅԱնոբախ 1731 ին և
մեռաւ 1756 ին :

կան շորժումները կը խափանէ ո :

Ահա այսպէս ամեն տեսակ ֆրան-
սական գուսաններութիւններ , Հոլ-
ափերիկ (1) գանիական կատակերգու-
թիւններն և յետ ժամանակաց Կոլտո-
նի (2) խալական կատակերգութիւն-
ները ամենքն ալ Գերմաններէնի յոտի
կերպով թարգմանուած , քանի մը
ալիսազուր տուարածական վէպեր եւ
տկար նմանողութիւններ , որք իրենց
ծագման դրոշմը կը կրեն , գերմանա-
նական տեսարանի ցանկը կը կազմէին ,
երբ վէրջապէս յերեւան եկան յաջոր-
դաբար Լեսոսէնի և Կեօթէ (3) և թատ-
րոնը իւր խորհին թմբութենէն սթա-
փեցաւ :

Լեսոսէնի առաջին անգամ ՚ի կրկէս
մտաւ , որոյ առաջին գործերը իւր ապ-
րած ժամանակին ազդեցութեան են .
Թակայ լինելով՝ գրեթէ ամենքն եւս
աննշան էին և այն բարձր իմացակա-
նութիւնը չէին արտափայլեր , որոյ
այնչորի փորձերը տուաւ յետոյ 1755 ին .
Սառա Սանդոն շինական ողբերգութիւ-
նը յօրինեց . այս սակաւիմաստ և ո-
գորմելի գործը դարագլուխ մ' եղաւ ,
վասն վի մինչեւ այն ժամանակ տես-
նուածներէն լուագոյնն էր : Բայց
անմիջապէս Հալէի , Գլոբոսաքի և Վի-

(1) Լուի . Պարոն ոք Հելլէրիկ , ծնաւ ՚ի Պէ-
տէն Նորվիկից 1684 ին և մեռաւ 1754 ին . ար-
դի Դանիացւոց թատրոնի և գրականութեան հի-
մադիրն է :

(2) Շարլ Կոլտոնի նշանաւոր հուալացի կատա-
կերգակը , ծնաւ ՚ի Վենետիկ 1707 ին և մեռաւ
՚ի Փարիզ 1792 ին :

(3) Կեօթէ , Գերմանացի հոչակաւոր գրագէտը
ծնաւ 1749 ին և մեռաւ 1832 ին . բաղմանիւ
նշանաւոր թատրերգութիւններ զբեց եւ յոդնա-
թիւ յարդի բանաստեղութիւններ . նա մանա-
ւանդ ծանօթ է իւր Վելլէր վէպովլ : Նա թողած
է նաեւ քննագատութեան եւ գեղարուեսաց վե-
րայ , բնապատճեթեան և բնագիտութեան վերայ
գրուած կարեւոր գործեր :

էլսնի⁽¹⁾ օրինակներէն իրախուսեցաւ, Վիելանի, որ լաւ ճաշակի տւան դապահն էր եւ գերմանական լաւ գրականութեան հայրը : Նա Հայ պողովի Աստերագրութեան լաբանի մեջ գրեթէ յանդուգն ուժգնութեամբ նյոն ժամանակի ընդհանրապէս ընդունուած կարծեաց դէմ յարձակեցաւ, եւ իւր մտաց բարձրութեամբ յաղթական ելաւ նյոն պատերազմէն, զօր յարատեւութեամբ և յամառութեամբ օտար գրականութեան նմանողներուն հետ սկսած էր, Անմիջապէս տեսարանէն անհետ եղան ֆրանսական ողբերգութեանց յոռի թարգմանութիւնները եւ գերմանական համանման թատրերգութիւնները, ՚ի վերջ պատուերին օրինակն յարելով՝ 1767 ին Մինստ պը պանկէլը գրքեց եւ սակաւ ժամանակէն Եդէլ Գլուրին : Մի նյոն ժամանակ կէօթէն յերեւան եկաւ, որ իւր Կէօ ու Պէր Էլենին ՚ի ձեռին բարձրաձայն բողքեց այն բռնադրոսիկ քմածին կանոնաց դէմ, որոյ թատերական արուեստը ենթարկել ուղուած էր :

Ահաւասիկ Շիլէրի նախորդները, և արդարեւ վերջի երկուքին նախորդի ախտղոսին կրնամք ուստուցչի փառաւոր տիտղոսն եւս յարել, սակայն ըսկարծուի թէ Լեսուէնին ու կէօթէն Շիլէրի դասակարգել կուղեմք իւր թատերագիր բանաստեղծներ, քամ լիցի, Ֆրէտերիք Շիլէր Գերմանիոյ ունեցած առաջն, ամենէն մէջ և միակ թատերագիր բանաստեղծն է : Լեսուէնի և

Վէօթէ իւր ուստուցիչներն են, ոչ թէ իր մէ յառաջ գլուխ զործոցներ յօրինած, այլ զայնս յօրինելու կարելիութիւնը ցցց տուած լինելուն համար : Լեսուէնի Շիլէրէն զրեթէ յիսուն ասրի յառաջ ծնանելով՝ թերեւս իւր բովանդակի թատերագրական հանճարով իւր դարուն վրիպանքէն անմտան ըրմաց . գրականական ազստութիւնէն օգուտ քաղելու և իւր հյակաս նախորդաց ատրած յաղթութեան պատերն ընդունելու ժամանակն համած էր Լեսուէնի թէեւ խիստ իրաւացի քննադատ մ'էր և իւր նուրբ ու գետող հանճարին՝ մեծ կորալութիւն մը և ընտիր դատողութիւն մը կը միացընէր, բայց իւր թատերագիր բանաստեղծ սարդին էր : Իւր բոլոր գործերը անզօր են, երեւակայութենէ, աւելինէ և եռանդէ զուրկ . միով բանիւ Լեսուէնի բանաստեղծ չ'էր : Ինքն իսկ անգիտակ չ'էր այսմ . ուստի յատկապէս Տիտոօի⁽¹⁾ զրութիւնն ընդունած էր, պնդելով թէ տրամախօսութիւնը, ինչ պէս նաեւ գուսաներգութեան միւս Ճիւղերը պէսք է ըստ ամենայնի ըլունթենէն ընդօրինակուած լինին իւր թէ գուսաներգութեան մէջ իրականութեան ճիշդ նախողութիւն մ'ընդունելի և նյոն իսկ կարելի լինիէր, կէօթէ, որ Լեսուէնիէն աւելի բարձր հանճարի տէր էր, տրամախօսութեան մէջ ընականութեան սկզբունքը աւելի համարձակութեամբ ընդունեց, բայց ոչ մի և նյոն պատճառաւ . մերժելով առաջադիրութիւնը և հյակաս զարգերը՝ իւր արտայայտութեանց մէջ և ոչ մի բանաստեղծական դարձուած չընդու-

(1) Գրիատափոր-Մարգէն Վիելան, Գերմանացի հաջակաւոր բանաստեղծ, որ Գերմանիոյ Վոլթէս կոչեցաւ իւր յոդնաթիւ և բազմագիմի զրութեանց պատճառաւ : Իւր գործերն են ըստ մեծի մասին բանաստեղծութիւններ, վլաքը և տռաստիլներ, թատրերգութիւններ, քննադատութեան հշարաններ, իրաստափական խռովութիւններ և թարգմանութիւններ :

(1) Տիտոօ : ութեատասաներորդ գարու իմաստափութեան ամենէն յանդուգն և ամենէն եռանդուն գիտականներէն մին, ծնաւ . ՚ի Անդիէ 1715 ին և մեռաւ 1785 ին : Տիտոօ համայնագէտ բառարանը շարագրողց զլու ին է :

նեց, բայց երբէք բանաստեղծութիւնը մերմեց, այլ ընդհակառակը զայն ամեն ուրիշ լիաբուռն կը սփռէ : Արդարեւ ջրկայ ոչինչ աւելի բանաստեղծ ծախան քան հեռաւորդարու մը պարզ ու բնական լիզուն, որ Կեօց ար Պէր լէ հզիկէնի մէջ կը տեսնուի . ջրկայ ոչինչ աւելի բանաստեղծական և սրտագրաւ քան ՚ի նա համառ օտակի բացատրուած գերմանական նախկին սէրը : Ահաւասիկ այս հանճարեղ մարդը Նիշէքը իրեն նախատիպ ընտրեց, այս գուսանական բանաստեղծը, զօր օր մը պիտի գերազանցէր :

Կէօթէ անդ զիայ առաւ . իւր ամենակատարեալ գործերը կէօց տը Պէր լէ լիզիկէնէն մինչեւ Ֆոյ եւ Եկմանտի կոմոը, միմիայն գուսանական փորձեր են, որք հիազանչ տեսարաններ կը բովանդակին, բայց ոչ երբէք լիզին պարզուած և մինչ ՚ի վոխաճան մզուած գործ մը : Հաս որում կէօթէի նպատակը թատերական գուսաներգութիւն մը յօրինել չ'էր, այլ իւր հանճարն ՚ի հանդէս ածել և իւր ապրած դարուն մէջ կենաց նոր որդը ուներ մուծանել : Այս բանիս համար իրեն ամեն ձեւ լաւ էր . եթէ գուսանական ձեւը նախապատիւ համարած կը թըւի, ասրա պատճառն այն է, որ կուզէ իւր հանճարին ամեն տեսակի յարմարին ցուցնել, բայց կ'արհամարհէր անոնցմէ մին ընդունիլ :

Ահա Գերմանական թատրոնն այս վիճակին ունէր, երբ Շիլէք իւր առաջին Առաջակի երկասիրութիւնն ՚ի լցուն ծայեց : Անհնարին է ասրա հասարակութեան վերայ ըրած նորանշան տպաւորութիւնն նկարագրել : Երեւակայեցէք ժումկալ և ուժեղ մարդ մը, որ իւր բովոր կենաց մէջ անհամ ըմպելի մը խմած լինի եւ որոյ առաջին անգամ Շամբանեայի գինի տրուի,

անշուշտ հեշտութեամբ կը կինեհարի եւ եթէ երկրորդ օրը իրեն թողութ ընարութիւն ընել իւր բանկելցոյն եւ շամբանեային մէջ, անտարակոյս միր մինը պիտի ընտրէ : Արդ գերմանական հասարակութիւնը իւր բովոր կենաց մէջ ամենասանհամը ըմպելիէն աւելի անհամ գուսաններգութիւններով յափրացած էր, երբ իրեն յանկարծ բոցավոս երեւ ակայութեան և իմաստազեղ գործ մը ընծայուեցաւ . նա առաջին անգամ տեսաւ կենաց թատեր իւր առջեւ պարզուիլ . փախանակ զգայուն հատուածոց՝ կենդանի և զօրեղ արամախօսութիւնը մը լսեց, փախանակ արտասուալից աեսարանաց՝ զօրաւոր, ահազգեցիկ եւ խանգաղատելի տեսարաններէ բռնագատեալ յուզեցաւ, իւր ահն ու գորովը կատարեալ էր . իւր աւելւով Շարլ տը Մօրի սրտմը տութեան հալորդակից եղաւ մեծամեծաց եղեռանց դէմ, ընկերականութեան մոլութեան գէմ, ինքն իսկ կը տենչար այս անարդ և ապականեալ ընկերականութիւնն աղնուացնել եւ գործոյն դիւցալինին նման աւազակ լինել :

Արդարեւ այսպէս եղաւ Առաջական առաջին ներկայացման արդիւնքը: Գերմանից քանի մի աեղերուն մէջ ուսանողները մեծ մոտադրութիւն դարձուցին այս բանիս և Շարլ տը Մօրի ընկերութեան նման ընկերութիւններ կազմեցին . կը հաստատեն թէ Ֆրիւլուրիի և Պրիզիորի մէջ քաղաքի գըլ խաւոր երիտասարդաց մէկ գաղանի ընկերութիւնն յերեւան եկաւ, որ որոշած էր անտառները քաշուիլ և կոտորիչ հրեշտակաց պաշտօն վարել : Առանց քննելու թէ այս կարծեցեալ դաւաճանութեանց մէջ չափազանցութիւն կայ, պիտի պատասխաննեմբ այն քննադատից, որք զՆիլէր կը կտամ

բեն թէ՝ իւր անհերետ նասորերդութեան
պատճառաւ կայրիեան մը ընկերուիւնութեանը
անկարգութիւններով վերաված լինի, բայց առ-
բա պատճառը հեղինակը չէ, այլ նոյն
ինքն ընկերուկանութիւնը, որց պէտք է
վերագրել թատերական ներկայացման
մը հետեւող վերահաս անկարգոււ-
թիւնները : Մէք այն ֆրանսացի խիստ
կենսագրին պիտի պատասխանեմք, որ
կը սխալի երբ կը պնդէ, « Թէ այս
ութատրերգութեան նախագաղափառ
» որ քաղաքակրթութեան դէմ նաև
» խատինք մ' է . վասն զի նորա նպաւ
» տակն է մատնանիշ առնել ազնիւ և
» առաքինի հսդի մը, որ ընկերակա-
» նութեան մէջ չը կարենալուվ տեղ մը
» գտնել, մեղադարա ընկերութեան մը
» գիրկը կը գիմէ, վասն զի նորա նը.
» պատակն է ընկերականութիւնը ա-
» ւազակաց այրի մը դէմ յանդիման
» կացուցանել և բոլոր առաւելութիւ-
» նը վերջնոյն տալ ու :

Նախագաղափարը գժբաղդաբար ընկերականութեան մի մասին ամենա-
ճշգրիտ ծրագրին է, 187 գարու ինք-
նամարտ ապականեալ ազնուականու-
թիւնն է : Ֆրանսուա ար Մօր երի-
տասարդ կոմսը տպականութեան եւ
անարգութեան տիպն է . բայց այն
թագուն տպականութեան, որ օրինաց
ապաստանելով անպատիժ կը մնար :
Դարձ որ Մօր, թէեւ իւր եղբօրմէն
նուազ անառակ, խիստ հեռի է աղի-
ւառաշինի հոգի մը լինել . խիզախ երի-
տասարդ մ' է նաև յանդուգն աղաս-
որդի մը, որ զինքն հսկայ մը կը կարծէ,
այն ինչ թզուկ մ' է, որ անդործութիւ-
անառակութեան մէջ գահավլմած է
և այժմ յափրացեալ, յագեալ և իւր
անարգութենէն ամօթապարտ՝ սխա-
լանքն աղատօրէն քաւելու բաւակա-
նաչափ առաքինութիւն չունենալով՝
իւր անառակութեան ընկերակիցներէն

կը ձգի եւ աւազակապիւ կը լինի .
Ուրեմն ընկերականութիւնը սա-աղիաց այրի մը
թէմ յանդիման թրուած չէ, այլ թագոււն
մոլութիւնը՝ յայտնի մալութեան, Եթէ
առաւելութիւնը վերջնոյն արուած է,
այն է պատճառը, որ նուազ կեղծա-
ւոր է : « Իցիւ թէ, կը գոչէ մի և նոյն
ու կենապիրը, սցն գործողութիւնը
ու անկարգ գարու մը մէջ տեղի ունե-
ու ցած լինէր, այլ ոչ, նոյն խի մեր ո-
որերուն մէջ, մեր զգօն ընկերակա-
նութեան մէջ է, որ հեղինակը իւր
ու երեւակացութեան ազդեցութեան
» հետեւելով՝ գրութեամբ մը (syste-
» matiquement) տղմի և արեան մէջ կը
ութաւալի : Անդ կեղծիք և ապակա-
նութիւն կայ ու :

Պէտք է մարդ ազնուապետական
սաստիկ սէր տածէ իւր սրտին խորը,
որպէս զի անցեալ գարու այս ապական-
եալ և բորոտ աղնուականութիւնը սցն
օրինակ պաշտպանէ : Անտարակիցս մեր
օրերուն մէջ ոչ ոք պիտի համարձակի
1782 ի ընկերական կորգաց և բարուց
պաշտպան հանդիսանալ, այն կեղծիք
և ապականութիւն կայ . բայց ոչ թէ
հեղինակին երեւակայութեան մէջ .
այլ զրական կենաց մէջ, աղատորդւոց
շնանակաց մէջ, որք գեղերեսեալ և
անուշահստութիւններով օծուած տրդ
մի և գայսի մէջ կը թաւալէին
Արդարեւ անդ կեղծիք և միանդամայն
ապականութիւն կայ :

(Կարուհակել :)



Պ.Ս.Ս.Ո.Խ.Ա.Ն

Մանդուկ պատուական լրագրոց
3291 թուցն մէջ Հրաչյաց ստորագրու-
թեամբ և Տիգրանակերտէն գրուած
մի նամակ տեսնուեցաւ, որ Արդիու-
ս . Աստուածածնի և Մակարացից ցուց

ամենահայեաց Ա . Աստուածածնի վարչութեան հօրեից վերայ խօսելէն զինի , որպէս թէ ակնարկի մի եւս Ա . Աթոռոյս ՚ի Տիգրանակերտ ունեցած կալուածոց վերայ կը ձգէ և շատ ցաւալի գրութեան մէջ կը գտնէ , որովհետեւ ըստ ամենագէտՊարոնին Միապետի մը յանձնուած են եղեր , որ շնուածը կը շնէ , վլածն կը փլի , օրինաւոր կալուածներ ըն ըստ հաջոյս կը վաճառէ . և որովհետեւ Ա . Պատրիարքը քը զսպեր յիշեալ անձը , որ է Մինասեան Յովհաննէս էֆենտին . կը մակաբերուի , որ յիշեալին հետ կամակից ըլլայ . առքել նոր տրամաբանութիւն . մորդ ծայրադոյն յիմար ըլլալու է , որ չէթէ խօսի կամգրէ , այլ մորէն անդում անցընէ , թէ տան տէր մը իւր տան կրծանու մը կը նիւթէ . ապուշ ըլլալու է , որ ըսէ թէ տան մը գլաւուորը , հայրը , իւր զաւոկաց ձեռքէն իրենց օրապահիկ հացն յափառակէ . Այս կարգի յիմարաբանութիւն մի է Պ . Նամակութի մակաբերութիւնը , որ իրը թէ Ա . Աթոռոյս Ամեն . Ա . Պատրիարքը կարծեցեալ միապետներու կամսկից է Ա . Աթոռոյս կալուածները փձացնելու մասին :

Մէր գիտեմք թէ սոյն թշնամոկ անտեխարկութիւններն ինչ աղքիւրէ ծընունդ առած են . գիտեմք թէ ինչ է այդ գրէլ տուաղներուն փորուն ցաւը . սակայն ՚ի զուր կը թշնամոնեն , և ՚ի զուր կ'անուանարկէն . քը ողիտի հասնին իրենց անձնագարար նպատակին . կ'առզեն որ իրենց յանձնուի կալուածոց տեսչութիւնը , որպէս զի ուզանին ընեն , ինչպէս ներկայ Մէծ . Գործակլէն առաջ եղողները . բայց չկատարուելու երազներ են , ինչ որ կ'երեւակ այեն : Զէինք գրէր այսպահիք , եթէ այդ թշնամութիւններն առանց մամուռոներու ոլսուույն դպչելու

ուզգակի Ա . Աթոռոյս Վարչութեան ուզգաւած լինէին . վասն զի Ա . Աթոռոյս Վարչութիւնը իւր գործերը կարգադրելու և անոնց մասին տնօրէնութիւնները ընելու համար , մասնաւուրաց խորհրդին և կարծեաց պէտք չունի . նա գիտէ ինչ որ կը գործէ և կը տնօրինէ : Բայց որովհետեւ գրովին գլխաւոր նպատակը եղած է անուածնարկելով Մինասեան Յովհաննէս է ֆէնտին վշտացնել , որպէս զի իւր հաւատարմաբար ըրած ծառայութենէն ձեռնթափ լինի , որ սուա Աթոռուսէրները իրենց հաճոյից և կրկց լոյն տապարէզ գտնեն . ուստի ՚ի միամը տութիւնընթերցող հասարակութեան պարագ կը համարիմք ըսել , որ Ա . Աթոռոյս կառավարութիւնը լու և մատէն կը ճանաչէ յիշեալ Մէծ . էֆէնտին , քան նամակութիրը . կը ճանաչէ համայն Միաբանութիւնը նորա Ա . Աթոռույս մատուցած հաւատարմաբար և անձնուիրաբար ծառայութիւնը . միշտ գոհ և շնորհակալ է , որ նորա այսպիսի ծառայութիւն մի յանձնառնելովը՝ Ա . Աթոռոյս կալուածները ազատւցան իսպառ կարուելու երկիւզէն , շնորհակալ է , որ ըստ ամենայնի Միաբանութեան կամքը ՚ի գործ կը գնէ պէտք եղուններն շնուել տալով և փլածներն նորոգելով : Ինչ որ ըսուած է Մէծ . Յովհաննէս էֆէնտին վերայ իւր ներկայ ծառայութեան մասին , լոկ մախանաց և անձնական թըշնամութեանց արդիւնք են : Մէծ միայն այս ցաւ եղած է , որ մինչեւ ցարդ Ա . Աթոռույս վարչութիւնը այլ և այլ գմուարութեանց պատճառաւ լը կարաց իւր գոհունակութիւնը գործնականապէս յայտնել Մէծ . էֆէնտին :



ԺԱՄԱՆԱԿԱԴՐԱԿԱՆԻ Ք

Ամսոյս 13 ին Նապուլուսէն քազարս ժամանեց Պրաղվիլոյ Վեհափառ կայսրն և Կայսրուհին : Ընդունելութեան պաշտօնական հանդէսներ չեղան . որովհետեւ Կայսրը իւր ուղեւորութիւնը ծագեալ կրկատարէ . դիմաւորութեան մրայն քաղաքիս Վահեմ . Կաւալարիլը գնացած էր ոչ պաշտօնապէս . բայց Դամակովի հօջուած դրան առջեւ մէծ բազմութիւն հաւաքուած էր տեսնելու համար Վեհափառ հիւրերը : Յիշեալ դռնէն Կայսրը իւր ուղեկիցներով քաղաքը մոտաւ եւ ուղղակի Ա . Յորութեան տաճարը գնաց յուխտ և երկրագագութիւն և անտի մէկնեցաւ քաղաքիս հիւսիսային կողմը ովատքատուած վրաններուն տակ օթեւանելու , որ յատկապէս պատրաստուած էին : Երկրորդ օրը Յորդանան և Երկրու գնաց և անտի վերադաւ քաղաքս . ուր ամեն գլուաւոր տեղելը , ինչպէս և մէր Ա . Յոկովեանց . Հրեշտակսպետաց և Ա . Փրկչայ վանքերը , նայնպէս ժառանգուած վարժապանին մէջ եղած հրնութեանց թանգարանը այցելեց . և ամսոյս 23 ին մէկնեցաւ ՚ի Յուպուկ :

— 13 ին դարձեալ ՚ի Բեթցէհէմ ննջեցալ մի ունեցանք , որ իւր նախորդաց նմանցաւալինախառանացէն թարկեցաւ Յունաց մօլեւանդութեան և հակառակութեան շնորհիւ : Ննջեցեալը տունէն կը բերեն եկեղեց ու կան զգեստներով , խաջով և մոմերով և սիւնազարդ գաւթէն անցնելով առանց ընդդիմութեան կը տանին մար սեպհական եկեղեցին , ուր հարկ եղած արարողութիւններն կատարելէն զինի գերեզմանատունը տանելու ասեն կ'անցնին վերստին սիւնազարդ գաւթէն . բայց երբ փողոցի երկաթեայ դուռը կը հանին , գեռես հազիւ յուղարկաւորաց կէոր դուրս ելած , ընդ որս և եկեղեցականք , զօրքերը դուռը կուր կը գոցեն և չեն թողուր ,

որ ննջեցեալը դուրս հանեն : Մէր Տէսուցութանը թաղովլիւթէրմայ Միւտիլիին բաղադրելու այս խայտառակութեան գէմ . Միւտիւրը կը պատասխանէն , որ Մոմականները մէծ տղայք ներ են ընդդէմ սովորութեան , պէտք է փաքը լինին : Այս դրութեան մէջ մէկ ժամու չափ կը մնայ ննջեցեալը . վերջապէս մերայինք կըստիպուին երկու փոքրիկ աղաքներու շապիկ հագցըննէլ մոմբ բանել տաղու համար . որպէս զի դուռը բացուի և ննջեցեալը դուրս հանուի : Ա . Պատրիարքը բողքեց այս եղելութեան գէմ Կառավարմին , և նա պատասխանէնց . որ դուք ստիպութիւն չունիք եղեր խաչակրին և մոմականներուն շապիկ հագցըններու . այս պատճառաւ Միւտիւրը արդիւած է : Զարմանալին ժամանակ . Կառավարութիւնը , կրօնովլիւ աղդով տարբեր , մինչեւ մէր եկեղեցական արարողութեանց կը միջամտէ , չեմք գիտեր թէ Տէրութեան որ քաղաքին մէջ տեսնուած է , որ հայ ննջեցալին առջեւէն խաչ տանալը և մոմականները առանց եկեղեց ուկան զգեստի լինին :

— Տէղոյս Յունաց Միաբանութեան մի քանի տարիէ ՚ի վեր ունեցած երկպառակեալ վեճակը ընթերցող ազգայնոց յայնի է . նախ՝ իրեւագիրիլս Պատրիարքը ձգեցին , ուրիշ մը դրին , զայն եւս ձգեցին , երրորդ մի ընտորեցին . բայց այժմ բալը Միաբանութիւնը Քիրիլլափ գէմ ըրածնուն վերայ սործացած է . ուստի որոշեցին յանուն Միաբանութեան յատուկ պատգամաւորութիւն իրկել Քիրիլլսին սիրան առնելու և միանգամայն յԵրուաղէմ հրաւիրելու ոչ իբր Պատրիարք , ոյլ իբր Միաբանական անդամ : Կթէ նա ընդունի Միաբանութեան հրաւերը , պիտի ինդպէն , որ գոնէ հաճի ՚ի Ողիս Երուաղէմայ փոխանորդարանը նստիլ : Միաբանական պատգամաւորութիւնը , որ երեք հոգին կը բաղկանաց , ամսոյս շ0 ին ձանապարհ ելու ՚ի Պոլիս :

ՅԱՆԿ

ՆՈՅԵՄԲԵՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ	241—245
Մի համառօտ գիտողութիւն	245—248
Կարինէ դիւցազնուհի	248—253
Աստղագիտական .—Հոլովումն արեգական և բիծք	253—257
Կենսագրութիւն Եփլէրի . (Եպոնակելք)	257—262
Պատասխան	262—263
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՔ	—264

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Սիօնը ամոէ ամիս կը հրատարակուի 24 երեսէ բաղկացեալ մէկուկէս
ութածալ թղթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէջիտիկ , ճանապարհի ծախըով
միասին : Կանխիկ վճարելի :
- Գ. Զատ տետրակ առնել ուղղղը պէտք է ամեն մէկ տետրին չորս գա-
հեկան վճարել :